

## ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

### ՆՈՐ ՇԲՁԱՆ

Ե.

Հայ ժողովուրդը միշտ բաժնուած մասացած է քաղաքակրթօրէն իրարմէ բոլորովն տարբեր տիրապետաւթիւններու ներքեւ։ Պահ մը մէկդի թողով հայ գաղթականութիւնները, և նկատի առնելով ժԹ. գարու կացութիւնը, կը տեսնենք որ Հայ ժողովուրդը թուրք, պարսիկ և ուսւ տիրապետութեանց մէջ բաժնուած և տարարցնած, չէ՞ կրցած համաձեկ դաստիարակութեամբ մը զարգանալ։ Հայ ժողովուրդին այդ բաժանեալ վիճակը, տիրապետող կառավարութիւններու քաղաքականութեան հետեւ կատարեանքով, եղած է չէզոքացում, այնպէս որ միեւնյան ժողովուրդին երեք բաժանութեամբ չեն կրցած իրարու հետ կապուիլ։ Այս վիճակին մէջ Հայաստանանայց Եկեղեցին, իրբ համազգային հաստատութիւն՝ եղած է զօդիչ և միաւորիչ կապ մը թէ հայկական երեք իտուոր բաժանութեամբ և թէ հայկական գաղթավայրերու համար։

Քաղաքական հարստահարութիւններու թափին տակ սակայն Հայոց կաթողիկոսները, Ասքառառացի Միքայէլէն սկսիալ (1545—1576) մինչեւ ներսէն և Աշտարակեցի (1843—1857), գաղանի և յարանի կերպով հետապնդեցին Հայ ժողովուրդը տիրող հարստահարութենէն ազատագրելու ծրագիրը, հնարաւոր բոլոր միջացներով։ Ասիկա զուարքական դրոթ մըն էր, և Հայաստանեայց Եկեղեցին էր որ կեցաւ այդ շարժումնեւ և յամախ գլուխը, նոյնիսկ մեր պատմութեան մօտիկ օրերուն։ Այս իրողութեան մէջ ևս Հայ Եկեղեցւոյ ժողովրդական» նկարագիրը կը բացաւրուի և կը չեշտուի։

Հոս անզը չէ անշուշտ քննելու քաղաքական այդ շարժումին արուած ուղղութիւնները և անոնց ապարդիւն վախճանը։ Այս յօդուածներու նպատակին համար բաւական է մատնանիշ ընել Հայոց Եկեղեցւոյ դործը և գործակցութիւնը Հայ ժողովուր-

դի քաղաքական կեանքի շարժութերուն մէջ։

Եթէ այս իրողութեան քովը զնենք միւս կողմէն այն ներքին կոլիները և յաւետ ամօթալի դէպքերը, որոնք ինչպէս ըսինք նախընթաց էջերով, անդարմանելի վէրքեր բացին Հայ ժողովուրդի ազգային և կրօնական կեանքի ամրագնութեանը վրայ կաթողիկ շարժման ընթացքին, զիւրին պիտի ըլլայ ըմբռնել կացութիւնը և Հայ Եկեղեցին վիճակուած զիրը։

Հայ կաթողիկ շարժումը ոչ քաղաքականապէս օգտակար եղաւ Հայ ժողովուրդին ոչ ալ հոգեպէս նոր զարգացում երեսեց, վասնզի Հայը իր նկարագրով Հայ' է ո՛ր Եկեղեցին ալ պատկանի, իր միջավարին մէջ։

Հայ կաթողիկութենէն յետոյ, ամերիկացի միախանարներու ազգեցութեան ներքեւ յատաջ եկաւ Բողոքական շարժումը Ռուբրիոյ Հայոց մէջ։ Այս շարժումն ալ կաթողիկ շարժումն նման տիուր էջեր աւելցուց միայն մեր ազգային պատութեան վրայ։ Զայդ այս շարժումները որոնք բարեկարգական միապատճերով սկիզբ առին մեր մէջ, մեծաւ մասաւմը անհատական էին, արգիւնք անտեսական ու անձնական շահերու և ապահովութեանց։ Այս բաժանումները սակայն ներքնապէս տիկարացուցին Հայ ժողովուրդը, ոչ միայն Եկեղեցական կազմակերպութեան տեսակէտէն, քանի որ միացեալ ճակատ մը կիշտ զօրաւոր պիտի ըլլար ու է պատահարի և զըժւարութեան հանգէպ, այլ և կաթորիկի և բողովական գաստիարակութիւնը իր ոչ ազգայնական գիծերով, մինչև մեր օրերը, գրեթէ չէզոքացուց զիրենք, որոն արքիւնքը եղաւ հայ ժողովուրդի ընկերացին և քաղաքական կեանքին ու շահերուն մէջ տարբեր կարծիք, ընթացք և գործ, ինչպէս նաև կրօնական խնդիրներու մէջ անողոքելի յարանուանական պահպանողականութիւններ և թշնամութիւններ։ Այսօր իսկ թէ կաթողիկներ և թէ բողովականներ, ցիր ու ցան եղած Հայ ժողովուրդի բեկորներուն մէջ, յարանուանական նախապաշարութեարով Եկամուաներ կը վնտուին, յամախ տկարամիտ և նանրահաւատ հայ պաշտօնեաներու ձեռքով։

Տակաւին ուսւ թուրք և պարսիկ պա-

աւրագմերու լնթացքին, Թուրքիոյ զօրապետական և պարունակած խաներուն ճնշումը ներս ու Կարստանարութիւնները, Արանի եղած կրծափառութիւններն ու ծանր հարկերն ու տուրքերը Հայ ժողովուրդը կը դնէին այնպիսի ոզբերգական կացութիւններու տակ, որոնք էջերով չեն պատմուիրած Հակոբակ ուրիշն այր վիճակիներուն ճայ Եւկեղեցին միշտ զօրաւիր և պատէն եղած է իր բզկուած հօտին, յարմարելով տիրող պայմաններուն:

Օտանեան տիրապետութեան ներքեա սակայն, Հայութիւնը հետզհետէ կազմակրպութիւնը այդ կազմակերպութիւնը ազգային հետո Յամանեան պետութեան կողմէ տրուած Սամանարդութեան չնորիւս, իսկ անդին՝ արեւմուտքի մէջ ալ Հայութիւնը արդէն կազմակերպուած էր ԺԹ. գարու սկզբը, երբ ուստի կայսրութիւնը տիրեց կովկասի, վերջ տալով վրաց և պարսից իշխանութիւններուն, և էջմիածին, Հայոց նույիրապետութեան Մայր Աթոռը, ազատեցաւ գերութիւնն ու օժտուեցաւ Ռուսիոյ կողմէն տրուած Պայօտէնիսով կամ Բարձրագոյն Կարգադրութիւնը:

Պօլօմէնին. — Իրեն պատմական իրու-

զութիւն ճնշէ է թէ Պօլօտէնիէն մշակուեւ-

ցաւ Խոսու կառավարութեան նախաձեռնութեամբ,

սակայն միւս կողմէն Հայոց կա-

թողիկոսութեան կեղրանը, Ս. էջմիածին,

ուստի քրօշին տակ մանելէ վերջ, անհրա-

ժշշատ նկատուած էր նման կարգագրու-

թիւն մը: Դժբախտաբար, Կարբեցի ապի-

կարութեան պատճառաւ, Մայր Աթոռ ներ-

կայացաւցիչ չունեցաւ Պօլօմէնիէն պատրա-

տող յանձնախումբին մէջ, և գործը թաց

գրեթէ տնտրապղններուն ձեռքը, որոնք

ուղղակի եւ հարազաւ աղքիւններէ չկրցան

քաղել չերենց կիմական տեղեկութիւնները,

և ասիկա ժամանակին տեղի տաւաւ գրառ-

զութիւններու եւ գմբոհութեանց: Թէեւ

պէտք եւ ընդունի թէ ճշգտ չէին այն զբժ-

գուութիւնները, ըստ որոնց Պօլօմէնիէն Հա-

յաստանեաց Եկեղեցւոյ իրաւունքներն ու

ազատութիւնները խափանած ըլլայ: Պօլօ-

տէնիէն մէջ նրութիւնը սա է որ Յամանայն

Հայոց կաթողիկոսին նույրութեան մէջ՝ վեր-

ջին խօսքը վերապահուած է վեհապետի

— ծարի — կամքին: Այս պարագան շատ

ծանր կուգար մեր կին ազգասէրներուն, որոնք մոցած էին կերպի 1441 էն ի վեր էջմիածնի կաթողիկոսական Աթոռը բարձրացաւուած կերպերն ու միջոցները: Ընդհանուական Պօլօտէնիէն վերը տուաւ կին զեղծումներուն, իրաւունք տուաւ բոլոր հայուաթեան, Եւուսասանէն ներս թէ գորս, էջմիածին հաւաքուի իրենց ներկայացուցիչներով և ննտրել երկու հոգի իր թէկնածուների Ամենայն Հայոց կաթողիկոսութիւնն, և ներկայացնել պհառաթեան որ անոնցմէն մին գաւերացնէ:

Թւրիչ նորութիւն մը, որ, Պօլօտէնիէնը Բուսիոյ Հայութիւնը կը բաժնուէր վեց առաջնորդական թեմերու և անոնց առաջնորդներու գաւերացում ալ կ'ենթարկուէր պիտութեան հաւանաւթեան և հաստատութեան: Այսպէս կամ այսպէս պիտութիւնը Պօլօտէնիէնով որոշ չափով կը միջամտէր Հայաստանեաց Եկեղեցւոյ վարչական գործերուն, որուն շօափելի փաստն էր մահաւանդ Պեղակուրորի մը գոյութիւնը էջմիածնի մէջ, որ կը ներկայացնէր Ռուս պհառաթիւնն ու Խոս գիհապետը Այնողի նիստերուն:

Միև հոգմէն սակայն եթէ Հայաստանեաց Եկեղեցին այսպէս ինքն իր մէջ ամփուած էր Պօլօտէնիէնի Ռուսութիւնը մէջ, միը երկու կաթողիկոսները Խրիմեան եւ Գեղրգ Ե., խանութեցան զօւտ քաղաքական գործ երբուն մուսասանէն գորուած կան գործ երբուն Ռուսասանէն գորուած:

Թէ Խրիմեանի թէ Գէորգ Ե. ի ազգային քաղաքական գործ երբուն այդ ձեւով միջամտութիւնը ուղղակի Հայ ժողովուրդի կամքին արտայայտութիւնն էր, և երկու կաթողիկոսներուն ալ բռնած զիրքը ազգային-քաղաքական այս խնդիրներուն մէջ, միը կաթողիկոսներուն սկիզբէն ի վեր այսպիսի պարագաներուն մէջ բռնած զիրքէն տարրեի չէր: Հայ ժողովուրդի արթիքին ու բարօրութեան նույիրեալ ջանք մը, զործունէնութիւն մը, և ոչ թէ կղերապետութիւն մը ստեղծելու ձգտում և կամ նոյնիւկ ուղղակի Հայաստանեաց Եկեղեցւոյ համար արտաքին շահեր ապահովելու աշխատանք մը, ինչպէս ոմանք տգիտարար կը սիրեն՝ մտածել և ի հարկին արտայայտըւիլ:

Ազգային Սամանադրութիւն. — Մեր Ազգային Սամանադրութիւնը արդիւնք է

Թիւրքիոյ ներքին բարեկարգութեանց հետ  
կապ ունեցող ձեռնարկի մը :

1856ին հրատարակուեցաւ Խարքի Հիւ-  
մայուն կոչուած բարեկարգութեանց հրո-  
գարտակը։ Այս հրովարտակին պահանջնե-  
րէն մին էր որ ոչ-իսլամ ժողովութքներէն  
ամէն մէկը իրենց վայելած առանձնանոր-  
ելութիւններն ու արտօնութիւնները որոշեալ  
պայմանաժամի մը մէջ պիտի քննէին և  
ժամանակի բերութերուն և քաղաքակըր-  
բութեան արգեանցն ու զիտութեանց պա-  
հանջնած բարեկարգութիւնները խորհրդակ-  
ցարար պիտի որոշէին և պիտի ներկայա-  
ցընէին Բարձրագոյն Դրան։ Կառավարու-  
թիւնը պիտի հաստատէր զայն և պիտի  
վարերացնէր, որպէսզի և Հզգեւորական  
զլիսց չնորուած իշխանութիւնն ու ձեռ-  
հանասութիւնը՝ իրավանչիւր հասարակու-  
թեան ապահովուած վիճակին ու նոր գիր-  
քին հետ համաձայնութեան մէջ գրուի։  
Մեր ազգային Սահմանագրութիւնն ալ այս  
կերպով մշակուեցաւ, և իր վերջնական  
ձեւը առաւ մերի ծանօթ կանոնագրու-  
թեամբ։

Պատրիարքը թէ կ պետութեան կողմէն  
ազգին գլուխ հոչակուած էր, բայց անոր  
հեղինակութիւնը կը հակակշռուէր Կրօնա-  
կան և Քաղաքական ժողովներով, մին 14  
անձերէ և միւսը 20 անդամներէ բազկա-  
ցած : Իսկ Ընդհ. ժողովը, որ կ'ընտրէր  
պատրիարքը և Կրօնական ու Քաղաքական  
ժողովները և կը հսկէր անոնց գործունէու-  
թեանց, իրեն ազգային վերին իշխանու-  
թիւն, կը բազկանար 140 անդամներէ որտոնց  
20ը եկեղեցական էին միայն, իսկ 40ը  
կ. Պոլսէն ընտրուող, 80ը՝ գաւառներէն :  
Ազգային Ամահմագրութիւնը կը բազկա-  
նայ 99 յօդուածներէ և չունի յօդուած մը  
որ արգարացնէ քաղաքական գործի մը  
սանուաւելու տարաքը : Հակառակ սա-  
կայն Խթիմեանի և Վարժապետանի պատ-  
րիարքութիւնները զուտ ազգային քաղա-  
քական ինդիբներով եղական եղան Խթիր-  
քիոյ Հայոց պատրիարքութեան ամբողջ

պատմութեանը մէջ, և անկէ յետոյ ազգային պատրիարքը գրեթէ Թիւրքիոյ Հայոց հարստահարութեան խնդրներով զբաղեցաւ. Սայոյդ է որ ասոնք քաղաքական խնդիրներ էին, բայց նոյն ատեն մաս կը կազմէին նոյնինքն Թիւրքիոյ ներքին բարեկարգութեան խնդրին. բարեկարգութիւնը, զոր թիւրք կտավարութիւնը յանձնաած էր հանդէպ հայոց:

Ինչպէս կը հետեւի Պօլօքնիկով և Ազգային Սահմանադրութեամբ ո որոնց առաջինով պաշտօնապէս կարգուկանոնի տակ առնուած է Հայաստանեայց Եկեղեցւոյ հոգեւոր զերին իշխանութեան իրաւասութիւնները Ռուսաստանի մէջ, իսկ երկրորդ ովով՝ Թիւրքիոյ Հայոց պատրիարքութեան գործերուն կանոնաւորումը, ցոյց կուտանիք Հայաստանեայց Եկեղեցւոյ վարչութիւնը, մանաւանդ Թիւրքիոյ մէջր աւելի աշխարհականներու ձեռքունք, իսկ Ռուսիոյ մէջ պետական հակակլրիս ենթակայութեամբ Այս պարագան շատ բնական է իր ախորութեամբ գրադարձութեար պիտի ունենար ժթ. դարսու մեր Ընկերային կազմակերպութեան և զարթօնքի շարժութեարուն մէջ մանաւանդ:

Ներսական դպրոցին, Գեղորգեան նե-  
մարանեն մինչեւ կ. Պալսոյ եւ Թիւրքիոյ  
զիխաւոր կեցրաններու մէջ սկիզբ առած  
մեր բոլոր բարձրագոյն վարժարանները եթէ  
չունեցան հակա-կրօնական ուղղութիւն,  
միւս կողմէն այդ կրթարաններու մէջ պա-  
տրաստուած անձերը մեծաւ մասամբ հե-  
ռու զգացին ինքզինքնին Հայ Եկեղեցին,  
և յեղափոխական շարժումներու ձածուկ  
փրոփականատին մէջ, տակաւ հակակրանք  
պիտի զգային ինչպէս Հայ Եկեղեցւոյ այն-  
պէս առ հայ անցեալին նկատմամբ։  
Թէ Եկեղեցին իրեք ինքնուրյան հաս-  
տառաւթիւն և հակազդեցիչ ուժ, որքան  
կրցան հաւատարիմ մաք ինքըինքին՝ ար-  
տիկա ինքինն հարց ըն է Արքօքէն վիր-  
ուածիւ։

(8)

b. q. s.